

հետեւ ձեր վրայ պիտի կաթիթի գունաս Արեւմուտքի վա՛տ պետութիւններ, արթւնը որ իր մարտիրոս Եւբրամի զգնաններէն կը փակէ . . . Յիսուս աշխարհին դատաւորը պիտի ըլլայ Երր հանճի կատարած ժամանակին, ան կոչուած է ապդիրուն դատաւորը, աշխարհիս դատաւորը, ողջերուն ու մեռածներուն դատաւորը: Սուրբ Հայատանը, իր սուգերը, իր որբերը, իր ձագերուն ձագերը համբիլով, առեկորդն այդ րուր աւերաներու կուտակումներն ընդգրկելով, մէկի հաշուելով իր կրծք բլոր մահցու անարգաճները, —եւ մեծ, գիշեցիկ, վիճակու, նույիրագործուած ցաէն, «որ իր հոգին կը քարացնէ, զէմքը կը մարտարացնէ, —ծունկի պիտի գայ և Աստուծոյ երկնը ցընելու իւ արեւնաթամի թեւերը զոր գուռ կարտեցիք, սասպէս պիտի ազօթէ անցնողներու համար»:

Ֆճերու, Անձնուէր ձեռքեր պէտք են մեզի մեր վէրքերը կապելու համար, ներդաշնակ ու նզոր ձայններ՝ մեր ցար աշխարհին երգելու, ու կրակուն նոյնին պէտք են մեզի որպէսզի մեզ սրապակն պայտարին մէջ զոր պարտաւոր ենք մղեց, ողնոյակ ու մոթ ծամբաներուն մէջն, ոչ թէ սերիկնաւոր կայսերը» հասնելու հաննար որ նոյն բոլ եթէ դոյջ թիւն ունենար, պարակն դոհանուած մը պիտի չըլլար մեր հսկ քաշած չարչապանքներուն փոքր փարէն, այլ համեմու հասար մեր երացին այսաեղ, մեր հոլովին վրայ, մեր ձնորդով, մեր եղայրներուն ու մեր զաւակներուն անամար լվալիք ու խիստու իրականացնեմին: Սատուած շատ հետուած էւ եւ Արմենա՝ եթէ արդար ըլլայ, անոր ալ վէլ մը մա պիտի հանէր այն մնէծք-ներէն զոր միջակ ու չար դիւնաստէններու խմակի մը գէճ կ'ամահէ՛ ։ քանի որ ա՛ն ալ լուռ ու անսարքեր մնաց զենքը զարերի հետո բակաւատարած աղերսողակաց ժողովրիդ

«Գթա՛, Տէր Նախ իմ զահքներուս, որովհետեւ անոնց ոճիրները զիրենք թերեւս յափառենապէս կը հետացնեն քու բարութեան, արդարութեան, անթծութեան խորաններէց :

Գթա՛, Տէր : Գթա՛ իմիններուս որ մացին .  
օրնէ՝ այդ ձագուկները, քու արարածներդ,  
իմ նահատակուած ողդիններուս ու ազջիկ-  
ներուս զաւակները : Անոնց շրթուաբէն,  
մաքէն, պայմէն հնացացը ստորթիւն, գրեծ-  
իւնգրութիւնը, տաելութիւնը, թող ըսկն՝  
ինչպէս որ կ ըստին ի՞ո իրենց մայրը . . Գը-  
թութիւն, ո՞վ գ Տէր Աղորուութիւն, օրնու-  
թիւն, միքարանութիւն, ո՞վ տէր, իմէն զգեվարք  
խեղ ժողովրդիս . . Կոտրէ՛ վերջապէս իր  
գերութեան կապանքները, տո՞ւր իրեն վեր-  
ջապէս սուրբ, աման Աղապատթիւնը .  
անոր արգարածնեան ծարաւը յագեցնոր քու  
Արքայութեանգեննախայս աղքիւրն մէջ ։

Ես կը բաղձայի որ իր յառաջիկայ գրքին  
մէջ մեր ժամանակին ու մեր հոգիին աւելի մօտ  
զանինք Արմենան : Կարող է ասու : Իր  
միջնավարքարենի թեան մէջ արդէն յատ տար-  
եկի կը գոնենեմ մեր միջնորդան : ու իր միջ-  
նորդական առաջնորդութեան մասունք, այդ անցեալի կե-  
րպուն ամոնդազաքս թօթափելու ատակ կը թուի  
ինչ է : Ուժ մըն է որ կը յաշնուի այս նախ-  
աճայ ի հրն օրեր սաւակայի որ ուժը  
ընչ ի հրն օրի սաւականմերու իր թափին  
լաւագոյն մասը չկորանցնէր այլնես : Մենք  
իման իր բոլոր անամեներուն մէջ ջախջա-  
ռուաւ, բոլոր անամեներուն մէջ ջախջա-  
ռուաւ ծովով դր մըն ենք, կարող հոգիական  
խախոսիք, կազդուրիք ձայներու, արի եւ աղնիք

ծիգերու : Անձնուէր ձեռքբր պէտք են մեզի մեր վէրքերը կապիկու համար, ներդաշնակ ու հզոր ձայններ՝ մեր ցար աշխարհին երգելու, ու կրակու հողիներ պէտք են մեզի որպէսզի մեց պրտպանին պայքարին մժց զոր պարտաւոր ենք մղել, զժնդակ ու մութ ձամքաներուն մէջնուն ոչ թէ աերինառու կապանց հասանելու համար որ նոյն իսկ եթէ դոյլ թիւն ունենար, բաւական զոհացում մը պափառ չըլլար մեր հոս քաշած չարչարանքներուն փոխարին , այլ հասնելու համար մեր երգավանացաներ, այլ հասնելու վրա, մեր ձեռովով, մեր հեղարքներուն ու մեր զաւակներուն համար լիսակիր ու խրոխան իրականացումին : Աստուած շատ հեռուն է, եւ Սրբանուն եթէ արդիք ըլլար՝ անոր ալ չը մը մաս պիտի հնանէր այս անհէծք ներէն զոր միջակ ու չար դիւնանդէտներու խմբակի մը գէմէ՛ արթա՛է՛ քանի որ ա՛ն ալ լուս ու անսարքեր մատ զինքը դարբէէ ի վեր բազկատարած աղերսողաթրոջ ժողովրդի մը խոնդումին աղթեւ :

Արմենա, որ անքան զորովալից  
խանգաղատանքով մը, այնքան մսի ու արթնի  
սփրով մը կը զորքաբարյա իր շենքին վարա  
պիտի արքանքուն այս հրամանի բարեկանունքուն  
Կոնջ մաքու, անշատիքընդիր, դաշնակառու  
ու կաթողին ձայն մը որ հօմա կորովի, եղա  
քայրութեան, քածութեան եւ յորսի երգը  
հնչեցնէր մեզի, ամենէն անզին բարիքը պիտի  
ըլլար մեզի համար : Այս Միանձնունիքի գրեէն  
յետի պիտի սպասենք ուրիմն Սրմենայէն  
Քորջ Գիրքը, վերքին կապու ու իհան սըր-  
ունու ամառանուն Քորջ Գիրքը :

Digitized by srujanika@gmail.com

## ՄԵՐ ԴՐԱՑԻՆԵՐԸ

888

— 8 —

Հայաստանի ամենափոքը անկեան մը զաւակ  
Ելլալով և Ֆիւրտի հեռ անեցած բազմազան  
յարաբերութեամբս անոր բնաւորութեանը,  
գաղափարներուն ու գործերուն ծանօթ , կա-  
թեւոր Կը նամարիմ, այժմեան մեր տապնապար  
օրերուն մէջ, մեր այդ տապնին մէջ գափած  
տելեր. թեան աստիճան հարանող գտառմին  
եռոստասեր տիտոր կենուանքներուն հանդէպ,

սորտագենել մեր վաղեմի գրացիական ու մը-  
տերնական յարաբերաթիւններն եւ ցոյց տալ  
թէ մենք՝ ընդհանրապէս ո՞րքան սիմալ ենք  
հասկցեր Քիւրտն իր էութեան մէջ :

Մենք մեր ձեռնարկած ազգային կենական  
խնդրոյն մէջ ցանկալի արդինքի մը հասնելու  
համար, այնքան պէտք ու պարտք ունինք իր ու-  
սումնականութիւն եւ հարեւան ցիզերը, մասնա-  
ւորաբար Քիւրտն, որքան վիրաբուժ մը վի-  
րաբուժ մը ևս զործ ունինարու համար ան-  
դամանանութիւն ուսումնասիրած ըլլալու  
պէտքն ու պարտքն ունի : Վէտք չէ վերջա-  
լիքս անգիտանալ որ Քիւրտն՝ որ շատ էին ժա-  
մանակներէ ի վեր սփռուած է մեր հայրենինց  
ամէն մէջ անկեան մէջ, մեր կողքին, մեր մէջ  
եւ մեղով ապած է, կեանքի նիչ ինչ պայման-  
ներու մէջ անփակել պարուզ այօս մեր ամ-  
բովչութեան անգամ մը կը կազմէ :

Քիւրտն՝ տղիսութեան թանձր մասնաւուինք  
մը մէջ թաղուած, զորկ գրաւոր մատենա-  
գրութենէ, չունի գեռ ոչ ազգայնութեան եւ ոչ  
հայրենիքի որոշ գաղափարը, չգիտէ ո՞վ են ե-  
ղած իր նախամայիշը եւ ո՞ւր իր որրանը :  
Մենք՝ որ կրթութեան բառական բարը աս-  
տիճանի ցայտ կը գանուինք, ցաւալի է իսու-  
տովանիլ որ մենք ալ որոշ կիրավու դեռ չենք  
զիսեր անոր պատութիւնը : Կը շատանանք  
միան մէկ քանի պատութեան հետախոյշնե-  
րու յարանած սա յեղեղուկ կարծիքովը թէ՝  
Քիւրտն Հայոց եւ Մարաց խառնուրդ նոր  
ցեղ մըն է», բայց թէ ե՞ր կամ ի՞նչ հանգա-  
մանքներու տակ այս խառնուրդը տեղի ունե-  
ցած էւ կամ այս զանգուածի իրունափիտուած  
առարկը Հայոց է թէ Մա՞րդութիւնը կրակարար, այս  
մասին որոշ ոինչ զիսենք : Եւ սակայն, այս  
հարցերու լուծումն ու պարզաբանումը մեզ  
համար խիստ չափեան է : Սահմանափակ կը ըր-  
թութեամբ յաւակնութիւն չունիմ հոս այս  
գժուարին խնդիրներու լուծման մէջ միբոճիւ :  
միակ նպատակն է կարող անձանց լուրջ ու-  
շապրութիւնն ու ջանքերը հրաւիրել այս մա-  
սին :

Քաղաքակրթութեան տեսակիտով, Քիւրտն  
ունի հսկուեալ երեք բաժանումները — վրա-  
նարկան կամ թափառիկ, կիսա-հասաւատա-  
րնակ եւ հաստատարնակ : Առաջին երկու քը  
բաժնուած են ցեղերու, «Աշխաթ» (քաջատիմ)  
մակղիբուզ, եւ կը կառավարուին «Էլ-պատի»  
ներով (ցեղապես), իսկ վերջինները կը կա-  
ռավարաւին «շեխուերով» (կրօնապես) : Հաս-

տատարնակները կը վարեն նահապետական  
տափակ ու խուլ կեանք մը եւ կը կազմնն  
Քիւրտի վատասիրտ մասր : Ասոնք են ո՞ր  
միշտ էլու հպատակութիւն մըն են ցոյց  
տուած թրքական իշխանութեան եւ անոր զի  
նուորիներ մատակարած : Իրենց ազխու-  
թեան մէջ ասոնք Քիւրտի խորամանկ դասր  
կը կազմնն եւ կը գործեն օծու սողոսկուն, զաղ-  
ապովի բնաւորութեամբ : Աշխաթներն են  
որ վարած են միշտ սւասմակութեան  
մասնաւորապէս արժանի կեանք մը, ուստի  
յաջորդ տողերս ալ ասոնց պիտի վերաբերին  
զիսաւորաբար :

Շատօնին Քիւրտը ճանչցուած է «վայրենի»,  
եւ շատօնին ալ քիչ մը մեղմացած «կիսավայ-  
րենի» մողովուր : Ես անհամարած կերպով  
պիտի ըստի՝ աւելի ծիւդ կը լինէ ընունիլ  
«վայրենացած» հասարակութիւն : Վայրենին  
չունի բարյուական եւ զուրիչ գեղեցիկ ու բար-  
ույց ծաղկէն : Մինչդեռ Քիւրտը՝ թէպէտեւ  
զուրիչ գրականութենէ, սակայն ունի մարդկա-  
յին բնաբանչւր բարեմանութեան համար  
պարզ, զողաբիկ եւ վսիմ բանաւոր արտայա-  
տութիւններ, որոնք կանոնական գրականու-  
թեան մը գոհարները կրնան կազմնէ եւ կատա-  
րելաւան կը բնորոշեն զինքը : Քիւրտը բար-  
յական մարդ է իր խորին տղիսութեանը  
մէջ : Կա՞յ արդիօք բարուագիտական աւելի  
քարձը, աւելի վսիմ արտայայտութիւն մը քան  
Քիւրտի այս պաշտամունքը՝ «Ալտապ ըժ տին  
չէզբրաւուցի թութիւնը կրօնքէն լաւագոյնն է»),  
եւ կամ միաս ու հայեան նիվիէ տին այ (կըր-  
թութիւնն ու պարկեշտութիւնը կրօնքի կեսը  
կը կազմնէ) :

Բաֆի՛ որուն քաջ ծանօթ էին յարատե-  
բանութիւնն Հայու կրած այլասեռուն ու գո-  
նափիտումը, մանելով քրդական ամենամիջին  
խաւերուն մէջ եւ ծանրախոն կերպով ուսում-  
նասիրելով՝ նշարած է այսուղ Հայու ամենա-  
ընտիր մասի, մարած հայ նախարարութեանց  
հետքեր :

106814

(Ը րումակելի)

Համարական